

տոնք առանձնական յուշատեարեր են՝ ու ըոնց մէջ բանաստեղծին մէկը դեռ նախազիծիրը զրած է երր, որուան սոսկում ներէն վիրաւոր, արին տեսնող աչքերով՝ իր մնաւոր յիշատակներուն հետ՝ առանձնացած է իր սեննեակը, ուրկէ անոնք գողցուած և հրատարակուած են:

Ափ մը մոխիր, ափ մը մոխիր կ'ու զէր զոնէ տեսնել պ. կարճանեան իր հայրենիքն, զոր օստարութեան մէջ կ'երազէր միշտ իւ հիմայ կը կոխէ իրմէ այնքան ուժգնօրէն ու սիրապատար երգուած հողին վրայ. կը քալէ վերջապէս աւերակներու բովիքն, որոնց ծերպերուն մէջն անող կանաչը իրեն կը ժապի՛ բանաստեղծին անմահութիւն խոստանալով, իր աւերակ Հայրենիքն՝ կանանչ օրեր...

Հ. Պ. Բահոնան

Ա. ԶԱՆԵԱՆ

Բացուող Ծաղկիկներ. — Կետմքի Գարունքին

Բանաստեղծութիւնը, ուսւահայերու բով, ծաղիկ մըն է զոր մէկը կը հոտուը-տայ՝ պարզապէս . . . պարապ չկենալու համար : Շատերը ուսանաւոր կը զրեն՝ վասն զի արձակէն յոզնած են ալ՝ «Ուտանաւոր գրելը, կ'ըսէ տեղ մը թոլմառյ, կը նմանի այն մշակն՝ որ պարելով կը հերկէ» : Ուսւահայերու մեծամասնութիւնը այդ իմաստասէրին կարծիքն են: կը վախեն որ իրենք ալ . . . պարելով չքալեն:

Ամանք ալ բանաստեղծութիւնը հառաչներ, վախեր յայտնելու միջոց մը նկատած են. վասն զի, կ'ըսէն, ամօթ է որ մարդ իր սրտին կսկիծը արձակօրէն յայտնէ ուրիշներուն,

Ա. Զանեանի բացուող ծաղկիկները և կետմքի Գարունքին՝ ուսանաւորներու հաւաքածոն՝ վերջին ըսածս կը պնդէ, բայց առաջին ըսածս ալ չի հերթեր, չեղինակը իր տողերուն աշուպակն գոյն մը տուած

է: Ճարտարապետական նորելուկ style մըն է որ նոր չչինց մը հին կ'երեցնէ: կը կարծեն թէ՝ զինիին պէս՝ ամէն բանի հին լաւ է: Եւ յետոյ՝ արհամարհանքի ժը պիտը շրթունքին՝ հրապարակին վրայ բանի անզամ լած եմ. «Քիզի հետ աւելորդ է իսուիլը, հին գաղափարներով ես»: (Ցուլիսէն ասղին՝ «Հին ոէժմէն ես»):

Բացուող ծաղիկներուն բանաստեղծը, ամենէն առաջ, ուսանաւոր զրելու մզուած է լուու կենալու ամօթէն՝ քան բան մ'ըսելու տենչէն:

«Ի՞նչ պատմիմ, և ոչիմ, - բայց լուին ի՞նչ կ'առնի»:

Պիտի ըսէին թէ շատ լաւ կ'ընէ: Ամէն մարդ, իր շուրջին հետ, իր վիշտերն ալ ունի. բայց ոմանց, կ'երեի, կարծիքն է թէ ով որ զայն զրով ալ ասոր անոր չչայտնէ՝ աղուոր ապացոյց մը տուած կ'ըլլայ թէ բնաւ վիշտ չունի, կամ՝ աւելի աղուորը՝ անզգայ է: իսկ ինչ են անոնք որ, միայն նոր վերնազիրներ զնելով, հին, հազար անզամ ժամծըմուած բաները կը կրկնեն:

C'est de ce cococo!

Զանեանի ուսանաւորներուն մէջ այն պիմիներ ալ կան՝ որոնք ա. Շ. կուրզինեանի ուսանաւորը կը յիշեցնեն . . . միայն ձեռով: Արյարյունի Պօղանչերը Զանեան կը կարծէ թէ իր կետմքի Գարունքին՝ միայն ժամանակով առաջ է: Արժանիքով ալ առաջ է, կ'աեւցնեն:

Տ. Կուրզինեան Պաշտօն մը ունի, անով ներշնչուած է: Աշխատաւորներու կսկիծը և կտա նէկրիի թափի՛ իր մուսային թեերը եղան: Տեսէք.

Բարձի՛ ուսիրիս քո թիոք — կոկիծ, նորիկը ու միջեր ամնութ տամշանքիք, կնաս կակածք և սրտիդ ամրիծ բոյր ցաւրը և խաչ կետմքիդ:

Թող՝ կաթիլլանքով՝ նշշման կապաթից, կաթին սրտիդ մէջ տեսներ մարդի, սցէտ խաւարում, զիմեր ամնկալից, լորուս լիրումամ ծիկերը խամրած . . .

Ա. Զանեանի թափիծը իրեն անձնա-

1. Բագու, ապ. «Տրուդ» — 1908.

կանն է, նա քիչ անզամ կը խորհի ան-
ծանօթի մը վրայ՝ որ սակայն ճնշուած է
ցափ բեռներու տակ:

Հիմայ պէտք եմ վերը յիշուած աշու-
դական մէկ երգը հոս օրինակ բժիշկ նախ
Ա. Զանեանի «Բացւող Ծաղիկներ» էն, յե-
տոյ կուրզինեանի «Արշալոյի զօղանջ-
ներ» էն:

Սարդիր դօշից տպապող լալան
Քաղեն և կու զան:
Արցունիք բթում կարապի երզդ
Երզեն ևս կու զան:
Է, ջիւած ախպէր Թող զայս բարի
Ափը Ո՞չ են կապու-
Քեզից շուտ ախպէր ազնաւը եկաւ
Երեր փառ տրաւ,
Էթ կամալ ծառի սիրուն զնեթից
Սև խարար բերաւ:

Ա. Զանեան, ինչպէս կը տեսնէք, ի-
սահակեան մըն ալ կ'ուզէ ըլլալ: Աղեց-
սանդրապուսեցին իմաստները, Երզեր ու
Վերերուն մելամադութիւնք սակայն ի-
րեն կը պակսին. թէաէտ ըսկելու է որ
Վերի աշուղական տողերը բոնազրոս ալ
չեն, ու զաղափար մըն ալ կը ներկայա-
ցնեն: Այդպիսի ոտանաւորներ կան գեռ
Բացւող Ծաղիկներու մէջ, ինչպէս ովա-
սիսներ կան անապատներու մէջ:

Թէւ նորէն չհասնի պ. իսահակեանի
տաղերուն՝ բայց աւելի տիսուր յիշատակ
մըն է որ կու զայ կը խառնուի տ. կուր-

դինեանի ոտանաւորին.

Արի, բրուլ, մէկ տեղ նստիթօր,
քէթ ծէնի տանօր ու երգինօր.

Կու օրուամբ զառնամբ աղրէր,

Իրար խառնենք մեր ցաւեր:

Անցաւ գարում, աշուու կու զայ,

Շատ մենու չէ և ծմիռ,

Լաց, ապրէր չամ, էլ վարդ չկայ,

Թուու մնաց կիսամիռ:

Երգինօր, աղրէր, ցաւը երգինօր:

Դու քո մենած ա՛ վարդի,

Երգինօր, ալրէր, ցաւը երգինօր –

Են՝ իմ աւեր վաթամիր...

Արի, բլրուլ... և՛ս:

Երբ խօսըք վարդի և բլրուլի վրայ է՝
շատ կ'երկարի, — դիտել առւած է Հ.
Ալիշան:

Բայց «կեանքի գարունին» ու «Բաց-
ւող Ծաղիկներ» ուն մէջ զլխաւոր նորու-
թիւնները (որոնց արժանի էին լոյս տես-
նելու) հայ լեզուին ուղղագրութիւններն
են: Ա. Զանեան, փոխանակ «հիմայ»ի՝
կը զրէ «յիմա» — իրը թէ ծայրը «ր»
մըն ալ ունեցեղ բառէն ծազած ըլլար. —
«անեաի» — որուն մէջ, այսինքն, «վախ»
բնաւ չկայ. — «մարդիք» — եզակի «մար-
դի» ին յոգնակի ձեւը որ 1908ին կազ-
մուած է, և այլն: Այս բառերէն և առ-
հասարակ Զանեանի ոտանաւորներէն այն-
չափ համ առի՝ որչափ մեր խտալացի
գրաշարը՝ այս յօդուածէս:

Հ. Պ. Բժիշկեան

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱԿ

Սահակեամ է. ն. Տ. — Հայերը բիւզանդա- կան զրականութեամ մէջ. Վ. արցուն Գիորգ .	481
Գրոֆ. Ղեմամ. — Նութեր Հայաստանի հնա- զոյն պատմութեան. Թրզմ. Հ. Յ. Աստուրեան .	486
Ժայռաւարքան ն. — Աւորուզիք պատմութեան Հայոց ի սկզբանէ մինչ Ալոյակունի Հայուսութեան. 491	
Տ. — Ազգագրական հասունք Նախահանգերը. Հնութեան մէջ	496

Թ. Փ. ՃԱՅԿ. ՃԵՄԱՐԱԿ

Նահ. է. գ. — «Երգեցզակուն տանից».	498
Դարորէկիամ Ա. — Կարծիք և Կետիք.	500
Քերիկաքան Յ. — »	502

Գ Ր Ա Կ Ա Ն Ք

Վերգիլիոսի «Նեմէակամ» էն. — Արեմենի և Կեկունաեր. Թարգմ. Հ. Ա. Ղազիկեան .	505
Լընուարտի. — Գերգամանական հին խորաբան-	

գակի մը վրայ. Թարգմ. Հ. Ա. Ղազիկեան.	506
Անարուն. — Խոմէկը	507
Բժիշկամ է. Ղ. — Մեր արդի զրականութիւնը. 508	
Գերու. զրականութիւնը. Թարգմ. Հ. Ա. Տիր-	
Մովսէսեան	512
Տիրացուիսամ է. ն. — Հայ հանճարը գնահա- սուած	515
Տիրացուիսամ է. ն. — Հանգիստ Հ. Սամուէլ Գութեանն Աթոռակալ գրապահէտի.	516

Գ Ր Ա Կ Ո Ս Ա Կ Ա Ն Ք

Ամդրիկամ է. ն. — Գիտական և Արուես- տական նորութիւններ. Երամոսի ցոյցը և Քէ- լէկամ չափանիթներ	521
Կ. Վ. — Հայ և Ասոր ենեցեցաց յարաքերու- թիւնը	524
Բժիշկամ է. Ղ. — Ատամ Խարճանեան. Հայոր- դինը	526
Բժիշկամ է. Ղ. — Զանեան. Բացւող Ծաղիկ- ներ. — կեաների Գարունը	527